

տէ պանիրին տակն ու վրան . ասան . կով որդը ներս չկրնար մտնել ու եր . կայն ատեն կը դիմանայ . ուտելու համար որչափ որ կը կտրես՝ ան փո . շն վրայէն քերթէ :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի՞նդհանուր բեղէ էրաւելիւն ԱՌայէալ նա . հանգներուն վրայ :

Այս բառուն գտնուելուն վրայ օ . բագրիս մէջ խօսած ըլլալով՝, անշուշտ մեր ընթերցողներուն հետաքրքրու . թիւնը շարժած ենք թէ արդեօք հի . մա բնչ վիճակի մէջ է ան երկիրը, ուր որ գիտութիւնը ան աստիճան ոտքի տակ գնացեր ու մոռցուեր էր որ ա . նունն ալ չէր լսուած . ճշմարիտ աս . տուածպաշտութեան պայծառ գա . ղափարները անանկ ազօտացեր էին որ կոապաշտութեան շուքն ալ հա . զիւ կը տեսնուէր . մարդկային բնու . թիւնը ապականած, հարկաւոր ար . հեստները երեսէ ընկած . մէկ խօս . քով՝ մարդուս աստուածաստեղծ բը . նութիւնը փոխուելով՝ կարծես թէ նոր տեսակ արարած մը, նոր տեսակ գաղան մը դարձեր էր : Ի՞նչ զար . մանալին աս է որ հիմա ան երկիրը այնչափ ծաղկած է գիտութեամը, ու մարդկութիւնը և արհեստները այն . պէս առաջ գնացած են, որ ոչ միայն Աւրոպայի կը հաւասարի, հապանաւ . մէկ քանի բաներու կողմանէ Աւրո . պայի ծաղկած տէրութիւններէն ալ աւելի առաջ գնացած է : Աւ որով . հետեւ Ամերիկայի մէջ հիմակուան ե . րելի տէրութիւն ու ծաղկած երկիրը ԱՌայէալ նահանգներն են, ու աս տարի ալ մասնաւոր տարածայնութիւն մը ունին Անգլիացւոց հետ որ դեռ ուր վերջանալիքը չգիտցուիր, անոր

համար հոս աս տէրութեան վրայ համառօտ տէղեկութիւն մը դնենք :

Այրբոր 1492nd Ամերիկան գտնուե . ցաւ . Բոլոմպոսի ձեռքովը, Աւրոպայի ամէն տէրութիւններն ալ իմանալով աս նոր երկրին բարեթերութիւնը՝ կ'ուզէին տեղ ունենալ հոն . ամենէն առաջ Ապանիացիք 1500 հոգի գաղ . թական խաւրեցին, որ գնացին հոն քաղաք մը շինեցին՝ սուրբ Պատմինի . կոս անունով, Բոլոմպոսին եղբօրը առաջնորդութեամբը . ասոնք վերջը կամաց կամաց տիրեցին Փերուին, Բիլիին ու Ամերիկայի ուրիշ շատ տեղերուն, և հոն տեղի անբաւ հա . րըստութիւնները նաւերով Ապանիա կը բերէին, որով շատ հարլստցան : Այս բանս տեսնելով Աւրոպայի ուրիշ տէ . րութիւնները, իրենք ալ սկսան գաղ . թականներ խաւրել, ինչպէս Անգլիա . ցիք, Պաղպիացիք, Հոլանտացիք, Շուետները և Հանիմարքացիք . բայց աս գաղթականներուն մէջ ամենէն աւելի զօրացան Անգլիացւոց գաղ . թականները, որ ետքը բուն Անգլիա . ցւոց տէրութիւնն ապստամբելով՝ մաս . նաւոր հասարակապետութիւն կանգ . նեցին՝ աս կերպով :

Այրբոր նորաղանդ Անգլիացիք ուղ . ղափառները կը հալածէին, ուղղա . փառներէն շատ մարդիկ ան նեղու . թիւնէն ազատելու համար Ամերիկա անցնելով՝ իրենց քաղաքներ շինեցին ու հոն բնակեցան . Անգլիացւոց տէ . րութիւնը ուզելով անոնց բնակիչքը շատցընել ու իրեն իշխանութեան տակը առնել, բոլոր յանցաւորները հոն կը խաւրէր՝ հոն տեղի բնակչացը ծախելով . բայց երբոր տեսաւ թէ անոնք օգուտ ընելու տեղը աւելի վնաս կը հասցընեն, սկսաւ աղքատ . ները խաւրել, ու այլ և այլ տէրու . թեանց աղքատ կամ խեղձ մարդիկն ալ յորդորելով ու որսալով՝ Ամերիկա կը խաւրէին, մանաւանդ Պերմա . նիայի բնակիչներէն : Այրբոր աս խա . բէութիւնը իմացուեցաւ, ամէն տէ . րութիւն սաստիկ պատժով արգիլեց

աս բանս : «Ի՞է ատենէն ետքը շատ
լ'նգղիացիք իրենց կամքովը Շփիտա-
նիայէն հոն անցան , նոյնպէս ալ այլեւ-
այլ տէրութիւններէ շատ մարդիկ ,
անանկ որ քիչ ատենի մէջ եւրոպա-
ցի բնակիչներուն թիւը մէկ միլիոնէն
աւելի եղաւ , որ այլեայլ նահանգ-
ներ բաժնեցին իրենց բնակած եր-
կիրը . և ահա ասոնք են որ ՈՌիացէալ
նահանգէ ըսուեցան : Այս Ամերիկայի
պատճառաւ մեծամեծ կոիւներ բա-
ցուեցան Լուրոպայի այլեայլ տէրու-
թեանց մէջ , ու երբեմն մէկը՝ երբեմն
մէկալը կը յաղթէր . ամենէն աւելի
լ'նգղիան վաստակաւոր ելաւ ան պա-
տերազմներուն մէջ , որ ամբողջ ՈՌիա-
ցեալ նահանգները իրեն ձեռքն էին ,
ու անկէ զատ ուրիշ շատ տեղեր ալ .
և սակայն իրեն վաստակն ալ ձեռքը
չնաց :

Ա ասն զի երբոր լ'նգղիացիք 1730^{ին}
սկսած պատերազմներովը (որ գրեթէ
20 տարի քշեցին) սաստիկ աղքատցան ,
ուզեցին որ Ամերիկացւոց վրայ ծանր
տուրքեր դնելով հարըստնան : Այս որ
տեսան Ամերիկացիք՝ ոտք ելան , տուրք
ուզողները հալածեցին , անոնց տնե-
րը կողոպտեցին , մէջերնին ալ խօսք
դրին որ լ'նգղիայէն եկած վաճառք-
ները չընդունին . և որովհետեւ բո-
լոր իրենց հարկաւոր բաները լ'նգ-
ղիայէն կուգային , անոր տեղը սկսան
գործատուններ բանալ , արհեստնե-
րը ծաղկեցընել , որպէս զի իրենց եր-
կրին բերքը լ'նգղիայէն եկած վա-
ճառքներուն տեղը բանէ , ինչպէս որ
եղաւ ալ . ասով մեծ վախ ձգեցին
լ'նգղիացւոց տէրութեանը վրայ , որ
իրենց խնդիրքին զիջաւ , ու շատ ար-
տօնութիւններ տուաւ իրենց : { ա-
ջորդ տարին , այսինքն 1767^{ին} , լ'նգ-
ղիայի խորհրդարանը ուզեց ուրիշ
փորձ մ'ալընել , ու առջի տուրքին
տեղը ուրիշ տուրքեր գրաւ քանի մը
հարկաւոր ապրանքներու վրայ՝ որոնք
բոլորն ալ լ'նգղիայէն կուգային , ինչ-
պէս ապակի , չայ , կապար և ուրիշ
մէկ քանի տեսակ վաճառքներ որ Ա

մերիկա դժուար կը գտնուեին . աս
երկրորդ հրովարտակն ալ երբոր լսե-
ցին Ամերիկացիք սաստիկ տաքցան .
բայց ուզելով խաղաղութեամբ լմըն-
ցընել՝ ԱՊ-Լյորբին վաճառականնե-
րը աղերսագիր մը տուին թագաւորին
որ աս տուրքերը վերցընէ . տէրու-
թիւնը վախնալով՝ բոլոր դրած տուր-
քերը վերցուց , բաց 'ի չայէն՝ որ ա-
մէն բանէ աւելի կը գործածուեր հոն :
Ամերիկացիք որ առթի կը սպասէին
ապստամբելու համար , նորէն որոշե-
ցին որ լ'նգղիայէն եկած չայերը
չընդունին . ուստի երբոր 1773^{ին} իրեք
նաւ չայ եկաւ Պոսթընի նաւահան-
գիստը , ժողովուրդը կատաղաբար
վրան վազելով՝ բեռներուն կէսը ծո-
վը թափեց ու այրեց , ու կէսն ալ
լ'նգղիա դարձուց . աս եղաւ առջի
ապստամբութեան նշանը :

Երբոր աս ձայնը լ'նգղիա հասաւ ,
մէկէն հրաման ելաւ խորհրդարանէն
որ Պոսթընի նաւահանգիստը պա-
շարուի , և աս բանիս համար խաւ-
րուեցաւ Աէջ զօրավարը՝ թագաւո-
րական հրովարտակով : Ապստամբնե-
րը ասով աւելի կատղեցան , ու բոլոր
նահանգները իրարու հետ միաբանե-
ցան որ Պոսթընը ու իրենց իրաւուն-
քը պաշտպանեն . խորհրդարանին
հրովարտակը այրեցին , ու Փիլադել-
ֆիա քաղաքին մէջ ժողովքով 1774^{ին}
որոշեցին որ ապստամբին :

Երբոր աս բոլոր միացեալ նահանգ-
ներուն ապստամբութիւնը իմացուե-
ցաւ Անտրա , խորհրդարանը 1775^{ին}
նորէն շատ մը զօրք խաւրեց Ամերի-
կացւոց վրայ . Ամերիկացիք ալ ամէն
նահանգներէն զօրք ժողվեցին ու ի-
րենց սպարապետ դրին Առջնկթոն
անունով խոհեմ ու քաջ զօրապետը :
լ'նգղիացւոց զօրքը երբոր Պոսթըն
հասաւ , երկու կողմանէ շատ պատե-
րազմներ եղաւ , ու երբեմն մէկը՝ եր-
բեմն մէկալը կը յաղթէր : լ'նգղիա-
ցիք Աէջ զօրավարին տեղը հով զօ-
րավարը խաւրեցին 50,000 զօրքով , որ
շատ անգամ յաղթեց , բայց քանի մը



անգամ ալ անոնցմէ յաղթուեցաւ : Տեսան Վմբրիկացիք որ այսպէսով գլուխ չեն կրնար ելել, Ինդղիացւոց դէմ օգնութիւն խնդրեցին Պաղպայէն, Ապանիայէն ու Շոլանտայէն : Ապանիան ու Պաղպայիան Ինդղիացւոց մէ վրէժ առնելու յարմար ատեն գտնելով, օգնեցին Վմբրիկացւոց ու շատ անգամ յաղթութիւններ ըրին . և թէ պէտ Ինդղիացիք աս իրեք տէրութեց հետ կռուելով՝ երբեմն յաղթեցին ալ, բայց տեսնելով որ ինչուան վերջը պիտի չկարենան յաղթել, ու երթալով պարտքերնին կը շատնայ, հաշտութիւրին ամենուն հետ, ու թողուցին որ Վմբրիկացիները ազատ տէրութիւրը հան . ասքանս եղաւ 1778^{ին}, յուլիսի 4^{ին} :

Իս միացեալ մահանգներուն դաշնակցութիւնը հիմա աշխարհքիս մէջ ամենէն զօրաւոր հասարակապետութիւնն է . 1780^{ին} ատենները ասոնց բնակիչը 2,500,000 էին . բայց իրենց ազատ հասարակապետութիւնը, արհեստից և ճարտարութեանց ծաղկիլու ու ամէն ազգի հետ վաճառականութիւն ընելինին՝ մէջ պատճառ եղաւ ժողովրդեան բազմանալուն, այն պէս որ 50 տարուան մէջ հինգ անգամ ժողովրդը աւելցաւ, ու 1840^{ին} եղած հաշուովը 14,000,000 իսկ հիմա գրեթէ 19 միլիոն բնակիչ կայ հոն :

Իս զօրաւոր հասարակապետութիւը 25 մանր տէրութիւններէ բաղկացած է, որ թէպէտ և իրարու դաշնակից են, բայց իրարմէ բոլորովին անկախ : Լրկուխորհրդարան ունին, մէկը ատենակալաց կամ ծերակուտի¹, մէկալը տեղակալաց² . ատենակալաց ժողովքին մէջ իւրաքանչիւր նահանգէ երկերկու հոգի կը խաւըռուին : Իսոնց իշխանութիւնը 6 տարի կը քշէ . իրեք կարգ բաժնուած են, և երկու տարին մէյմը կը նորոգուի իշխանութիւննին . ատենակալներուն տարիքը 30 տարին անցած պիտի ըլլայ : Տեղակալները գէթ 25 տարեկան պիտի ըլլան . ասոնք ժողովուրդէն կ'ընտրուին՝ 40,000^{ին}

¹ Գլ. Sénateurs.

² Գլ. Repréäsentants.

մէջէն մէկ հոգի . ժողովքին գործադրութիւնը յանձնուած է նախագահին ու անոր փոխանորդին, և ասոնց իշխանութիւնը չորս տարի է . ասոնց ընտրութիւնը կ'ըլլայ ծերակուտին՝ տեղակալներուն և ուրիշ անոնց չափ մասնաւոր մարդիկներու ժողովքովը՝ որ իւրաքանչիւր նահանգ կը խաւըռէ նախագահը ընտրելու համար :

Դախագահը 35 տարեկանէն վեր պիտի ըլլայ . իրեն ուոշիկն է տարին 125,000 ֆրանք, իսկ փոխանորդինը 25,000 ֆրանք : Փոխանորդը ծերակուտին ժողովքը կրնայ մտնել, բայց քուէ ձգելու իշխանութիւն չունի . միայն երբոր երկու կողմի քուէնները հաւասար ըլլան, ինքը ան ատեն կրընայ քուէ ձգել : Ովորաբար տարին մէկ անգամ մը ընդհանուր ժողովք կ'ընեն : Տեղակալաց թոշակն է օրը 40 ֆրանք, բայց ան պայմանով որ տէրութեց ծառայութիւններէն զատ ուրիշ բան չեն կրնար ընել : Տեղակալաց ժողովքը բան մը որոշելէն վերջը, ծերակոյտը կրնայ ան բանը ընդունիլ կամ փոխել : Ո՞ր և իցէ դատաստանական խնդիր զօրելու համար, պէտք է որ տեղակալները ընդունին ու նախագահը հաստատէ : Ո՞ւէ որ ընդդիմութիւններ ելեն բանի մը վրայ, ան խնդիրքը կմօրէնքը չընդունուիր՝ ինչուան որ բարձրագոյն ատեանին իրեքին երկու մասը ընդունին . Ո՞ւէ որ նախագահը օրէնքը մը չընդունիր, պէտք է իրեն պատճառները գրէ ու բարձրագոյն ատեանին ներկայացընէ . ու թէ որ տասը օր անցնելէն վերջը՝ ըներկայացընէ, ըսելէ թէ ան խնդիրքը ընդուներ ու հաստատեր է : Ժողովրդեան վրայ տուրք մը չեն կրընար գնել՝ ինչուան որ դատաւորաց իրեքին երկու մասը հարկաւոր չձանչնան, և կամ իւրաքանչիւր նահանգին օրէնսդիլներուն մէծ մասը չհաւանին :

Միացեալ տէրութեանց նահանգները 27 հատ են, բայց երկու ալգաւաւ ունին . մէկ գաւառ մը չկրնար

նահանգ ըսուիլ իրենց մէջ՝ ինչուան որ 60,000 բնակիչ չունենայ: Դաւաւ-սին կառավարութիւր տարբեր է նա-հանգներէն. վասն զի բնակիչքը քա-զաքացիի իրաւունք չեն կրնար ունե-նալ, ու իրենց վրայ մասնաւոր իշխան մը կը դնէ հասարակապետութեան նախագահը:

Դաց 'ի լուիզիանա նահանգէն որ այլեայլ ծուխ կմ ժողովրդապետու-թիւն՝ կը բաժնուի, և բաց 'ի հիւ-սիսային Քարոլինայէն որ մանր գա-ւառներ կը բաժնուի, ամէն նահանգ այլեայլ կոմութիւններ բաժնուած են. աս բաժանումը հասարակապետու-թեան կանգնուելէն առաջ ինչպէս որ կար՝ այնպէս պահուած է:

Ո՞իացեալնահանգաց ժողովքները Առինկթոնի մէջ կ'ըլան, որ միա-ցեալ նահանգներուն գլխաւոր քա-զաքն է: Ես քաղքին երևելի չենքը կապիտոլիոն ըսուածն է, որուն հիւ-սիսային կողմը ծերակոյտը կը ժող-վուի, ու հարաւային կողմը տեղա-կաները. 350 անգղիական ոտք է եր-կայնութիւնը. 121 ոտք է կողմնական պատերուն բարձրութիւնը, և 120 ոտք է միջին գմբեթին բարձրութիւ-նը. 15 միջին ֆրանք գնացած է կ'ը-սեն ասոր շինութեանը համար: Ո՞էջ-տեղը կը ճեռ ճեռ սրահ մը կայ, որուն տրամագիծն ու բարձրութիւնը 96 ոտնաչափ է. բոլոր պատերը ազնիւ մարմարինով պատած են, անոնց վրայ ալ Եմերիկայի երևելի պատմու-թիւնները փորագրած: Հոս դրուած պատկերը տեղակալաց ժողովքին խոր-հրդարանն է. աս սրահը կիսաբոլոր է, 90 ոտնաչափ լայն ու 40 ոտնաչափ բարձր. 26 փառաւոր սիւներ կան մէ-ջը: Հատակէն քսան ոտք բարձր՝ սիւ-ներուն ետևի կողմը հասարակաց թանգարանն է. մէջտեղը ատենախօ-սին բեմն է, ու անկէ եօթը քայլ հե-ռու չորս բոլորը կը նստին ժողովքին անդամները: Եմէն մարդ մէյմէկ մաս-

նաւոր նստարան ունի՝ թեաւոր ա-թոռով, ու մէյմէկ գրասեղան՝ որուն բանալին ինքը կը պահէ: Ոիւներուն չորս դին լայնկեկ ձամբայ մը կայ, ա-նոր վրայ նստարաններ ըլլալով՝ հոն կը նստին օտարները: () տարականաց համար փառաւոր տեղ մը շինած է բեմին ետևի դին. անոր ծայրը ուրիշ տեղ մ'ալ կայ՝ լրագրաց համառօտա-գրողներուն համար: Ես սրահին պակ սութիւնը աս է որ ատենախօսին ձայ-նը որոշ չափուիր. ուրիշ ամէն կող-մանէ այնպէս կատարեալ է որ նմանը գրեթէ Եւրոպայի մէջ չկայ:

Հ. Հ. Թ.

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Բիւթէմ:

Ենթած դեկտեմբերի 7ին մեռեր է Դաղղիյ Ծուրտան քաղաքին մէջ Ռիւթէմկամ Ոստոմանունով՝ Լա-փոլէնի թիկնապահը: Ուկայտ ըս-տոյգ է որ աս Ոստոմը հայ էր ազ-գաւ, ու Ո քաստանի կողմերէն էր, բայց շատ Եւրոպացիք չեն գիտեր ու վրացի կը համարին զինքը: Պլտի-կուց աւազակներու ճեռք իյնալով՝ ծախուած է եղեր Եգիպտոս, ու ան ատենի մէմբուքներուն կարգը պիտի անցնի եղեր: Երբոր 1798ին Դաղղիա-ցիք տիրեցին Եգիպտոսի, Ռիւթէմը՝ Լափոլէն Պլոնափարթէին մեծամեծ օգնութիւններ ըրեր ու սիրելի եղեր է իրեն. ուստի Լափոլէն ալ 1799ին առեր հետը Պաղղիա բերեր է. ան-կէց ետքը ինչուան Պլոնափարթէին ճեռք իյնալն ու Լալպա կղզին քշուիլը՝ Ռիւթէմ միշտ հետն է եղեր, ու Լափոլէնինսենեկապետներուն կամ թիկնապահներուն մէջ իրմէ սիրելին չէ եղած կ'ըսեն: Ո՞իայն թէ շատ բամբասուած էր Ռիւթէմ որ իր տիրոջը հետ քշուիլ չուզեց. և թէ-